

մէջ , լացող երգեր կը լսէի շուրջն , եւ այրող սրտերու հոռ մը մութին մէջ կը թանձրանար :

Սրբի տրոփիներ կը թնային հոռ եւ ահանի եղանակ մը կը լի շնուին որ բուերու լացին կը նըմանէք . պատուա մը սեւ եղած էի ես ալ , անհուն աղջամուղին փակած որ ամսողջ միջոցին կը տրէր :

Կը թափառէինք այսպէս , եւ ա՛լ զրիթէ մութը չէինք զգար . անոր խորութիւններուն մէջ հակայ շնուածքներ իրենց օդային կառուցումը կը բարձրացէին եւ անհնգ մէջէն կ'անցնէինք առանց արգիլող կէտի մը հանդիպելու . Մթնոլորտային հծիւն մը մեր գնացքը կը վարեր , որ ա՛լ պար մը կ'ըլլար , իշենդ , միօրինակ պար մը իրարու կապուած ստուերի պատառներու . եւ այսպէս իրարմէ քաշքուած կը դառնայինք բանի մը շորջը յուսահատեցուցիչ տենդով , յինար , անզիտակից :

Պատ լոյս մը իր ցուլքը ձգեց միջոցին մէջ . եւ կանինեցաւ մեր աշքին առջեւ կարմիր ջաղացքը որ կը գանար :

Հնկայ ջաղացք մնն էր ասիկա , որուն զագաթէ ստուերներու մէջ կը կրտսուէր . կը դառնար շարունակ եւ ամէն մէկ անցքին կը լսուէր ճիթրառուքը իր անտեսանելի անիւնին որ երկայն հեծիւնով մը կը վերջանար արձագանդին մէջ . կարմիր արինը կը հուէր ամէն կորզմէն , կարծես զանգուածին բոլոր ծակտիքներին ու կը ներկէր ջաղացքը որ ա՛լ խտացած արիւնէ շնուած կը թուէր :

Հետուն ահազին բերաններ կը բացուէին եւ իրենց այլանդակ քրքիչով կը պատասխանէին ջաղացքին խորէն եղած հծծկուանքներուն :

Ինչ կը մանրէին հոռ , ինչ կը ճպմէին :

Մեր պարը աւելի տենդու էր հիմա , ու սառած ցուլքը հետզինեաէ աւելի ուժով կը լուսաւուրէր արհաւրալից շնուածքը :

Այս ատեն տեսայ որ սրտեր կը նետէին անոր մէջ :

Կը նետէին , կը նետէին տարօրինակ արագութեամբ , ար սեղած ու ծակծկուած մաի կտորներ , կը նետէին , շատերը խանծուած ու շատերէն գրիթէ ոչինչ մնալով . եւ քանի կը նետէին , անշաբան սեւ հոգիներ կը լուսաւուրէր կը ամսուածքը :

Ինչպէս ասո՞ւք կը ծծէի իմ էութիւնով , ինչպէս անհնց ներարկուամբ զիս հրաէտ առ հրաէտ ամէն կողմէն արտաշնչուող լացերուն , ծծաղուներուն , երգերուն :

Ինչպէս ասո՞ւք կը ծծէի սրտերուն , երգեին զես :

Թարմ , կարմիր սրտերուն՝ որ ջաղացքին մէջ կը նետէին :

Յանկարծ քամուելու պէս բան մը զգացի , տարտամ գոյութեանս անօպանալը կարծես , եւ սրտերուն մէջ նշմարեցի իմն որ հոռ կը նետէին :

Գերագոյն յուզումով մը՝ սարսափած՝ շորջու կը նայէի , երբ տեսայ Անոր աչքերը որ վերէն իրենց նայուած քով ջաղացքը կը վարէին :

Բարիզ

ԶԱՊԵԼ ՅՈՎՃԱՆՆԵՍՅԵԱՆ



ԱՆՊԱՏԷՆ ԶԱՅՆ

— • —

ՍՈՍԱԿ ԼԵԽՈ

Շարապաս , 5 հոկտ . 1898

Այրելի բարեկամ ,

Բարիզիլ մէջ հրասարակուելիք հանդէսի մը աշխատակցելու հրաւերը կ'ընես ինձի՝ որ զրեթէ երկու տարիէ ի վեր Քեսիմի երկիրը կը բնակիմ , այն երկիրը ուր « Խարացէլ կը բնակէր եզիպոսի երկրին մէջ », Մէնզալէր լճին ու Մինայի լերան միջնեւ տարածուած անսապատ... և Աստավանէ՛ հրաւերը ո՛չափ զգուիչ , անշափ գժուարին է ննծի համար : Արերազդդարար այն անիոնէմ համարձակութիւնը զրու ու նիմի եւ որուն շնորհիւ տասը տարիէ ի վեր կը զրեմ , այս անզամ ալ թեւ կուտայ ինծի առաջ նետուելու :

Մանաւանդ այժմ ինքինքու աւելի զօրաւոր կը զգամ իմ անիոնէմ համարձակութեանս մէջ , որովհետեւ բաւական խարիսխումներէ ետքը վերջական կրցայ իմաստասիրական զրութեան մը յանցիլ Դիտուու , քններու եւ որոշում տալու համար զորիթը մը ունիմ որ կը հաւատաամ թէ անսախական է երջանկութիւն չչ ասիկա : Այո՛ , բարեկամ , յիսիմ մըն եմ հիմա . . . եւ պիտի ըլլամ մինչեւ ետքը :

Սորոմնի Տասարի մուտքին մօտ նստարան մը կար զոր Մոսաս շիսիմ կ'անուանէին՝ այսինքն « ծաղր ընողներու » նստարան : Փարիսեցին կ'անցնէր այր նստարանին գովիճն երեսը ծածկելով , Սագուկեցին արհամարհուն նայուածք մը կը նետէր զէպ ի հոռ , քահանայապեար ու Պետացին կը դաշթակցէին ամէն անդամ՝ տես-

նելով որ նստարանը լցուն է : Քոհենները , հազիւմները , նիւթաները , սովորները անձեռք ու թշնամնքով կը նախատէին հնա եղողները բայց նստարանին վրայ միշտ կը գրանէւր դիսին ենք :

« Եղաղը ընողներու ժողովին մէջ չնստայ » , կ'աղաղակէ երեմիս մարգարէն , եւ Սաղմուներգուն , Սաղմուներուն սկիզբը , երանելի կը գրանէ այն մարզը որ « ծաղը ընողներուն նստարանը չի նստայ » :

Այս , այս դիսիմները , բան մը չէին ինստայր : Կը ծաղրէին կեղծաւոր Փարիսեցները , հարուստ Սաղմունկցիները , մածամիտ քանանայպէտը , տղէտ բարեպաշտը , խցագէտ զափիրը , Սրբութիւն Սրբոցը , Քաւութիւն սեղանը , Թրջակէցը , Թորուն , արարչութիւնը եւ Արարիը . . . ենովան :

Ահա՞ ես անոնցմէ եմ , դիսիմներուն ընկերը , ծաղը ընողներուն նստարանին վրայ նստող մը :

Խապըէ , նոգեվարք վիճակի մէջ , երբ ալ պիտի մեռնէր , բաւ քովիններուն .

— Քաշեցէ՞ք վարագոյք , զաւեշտը վերջացաւ :

Քանի որ կենաքը զաւեշտ մըն է , լաւագոյն տեղը այդ զաւեշտը զիտելու համար՝ Մոսակ յիսիմն է անդուց :

* * *

Իրաւ , կեանքը խաղ մըն է : Շատ մը անկապակցութիւններէ , աղճատանըներէ , այլանդակութիւններէ , բասարաններէ , ծաղրալից գէպէտը ու խալքութիւններէ կազմուած բան մը : Բայց ափանք որ այդ ամենը ի վաս մողի կը խացուի , այնպէս որ մնենք , համախառնու զիրանան միանամնյան , յաճախ կը շփոթինք ու չնեն կրնար որոյնէլ կատակիրգութեան թէ ողբերգութիւնան մը ներկայա . կը գտնուինք եւ թէ իրաւումք ունի՞նք դուարճանալու :

Այս անորոշութեան արզինքն է , բատիս , շիսիմը , որ փոխն ի փոխ լալու կամ ինզպալու զատապատուած՝ վիրջապէտ երկութէն ալ կը հրաժարի ու կը սկսի ծաղրէլ : Խնչպէտ կը տեսնես , երբէք չեմ նախացնել ծաղրելիք ինքայլուն հետ :

Խնդրավ գոհօնակութիւնան հանոյքի , գուարժութեան արտարայատութիւնն է : Արդ , Դրովինէն , Արխատափան , Լուկիանոս , Յորնազ , Աէրվանթէս , Վոլթէո եւ ութիչներ , որոնք յիսիմ :

Ներ եղած են , գոհ եւ ուրախ մարդի՞կ էին : Ծաղը , ո՞վ զիտէ , զուցէ լալու մէկ զառնագոյն ձևն է :

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱԼՆ

« ՃՈՒՔՈՆՑԱԿ »Ն (1)

Պատմութիւնն այս նկարը կը նշանակէ իրեւ կենդանակիրը Մոնա Լիզա աէլ ձոքոնուոյին . եւ ժամանակակիրց բննագատութիւնը զայն նկատեց իրեւ բարձրագոյն հրաշակերտը մարգկային գէմքին արուեստական արտայայտութեան : Բայց այդ վրդովիչ երեւոյթը , անհասի մը նիւթական վերարտադրութիւնն աւելի բան մըն է : Ասի մէկն է այն զոյժերէն , ինչպէտ հին Սոփոկլին Իդիպոսը կամ նոր ափասնին Համեկը , որոնց նշանակութիւնը , իր անպարագիծ ընդարձակութեամբ , ժամանակին ու նոյն իսկ հեղինակին որոշ զիտաւորութիւնն անդին կ'անցնի եւ . կը կերպարանափոխութ ու կը բազմապատկուի այն բոյոր նորանոր տեսիլքներովն ու խորոշիւններովլը զոր հետգհետէ եկող սերունդները անոր մէջ կը զանեն : Տարիներուն հոյովմամբ , գէմքին մանեալի մէջ նուազումովք , եւ այն խուսափուկ անսահմանելի հրապոյրովք զոր արուեստագէտներուն ամենէն մոգականը զուած է հոմ բոյոր զարերուն համար , մենք այդ կինդանակարին մէջ կը տեսնենք նոյն իսկ Վինչին հոդին , ակնուական խորհրդաւորութեամբ շինուած , այդ անսապատմ կերպարանքին մէջն ժպուելով զերագոյն այն ժպիտք , զոր Աստուած գոսած չէր եւ զոր ինքը ստեղծեց :

Գործին երկնուումք կ'անմիւթանայ արդէն , աւանդութիւններուն համեմատ , արտասովոր եւ նույրական մանրամասնութիւններով : Կը կարծուիք թէ Վինչի կը սկսէր Մոնա Լիզան , եւ թէ

(1) Լիբնարտա առա Ալմաչ , հնիբանկը « մորմատային » . Ա. Ցվիտնելսին , Աւենասին , « Ընթիւոնին եւ որիշ հրաշակերտներու , ծնաւ 1452ին Ֆիրմենցայի շրահաններ եւ մեռաւ . 1519ին : Հանգարիսուական միուն մը նզաւ , միանագաման երկրաչափ . բնագիտ , գրագէտ եւ նկարչ : Եթ կեանիր մեն մաս անցու հատական , Ասէփիներուն մօտ , իսկ միջնին մէկ բանի տարիներ՝ ծրանան , նրանաւու . Այս արցուներու : Վիլի կանչի կանչին կը գործին վրայ պիտի հրատարակներ ի մօտոյ մանրամասն ուսումնասարմէնն մը մեր աշխատակից Տիգրան Եսայանին միջրով պարտապատած :